

Շ Ն Ո Ր Հ Ա Ի Ո Ր Ո Ի Թ Ե Ա Ն Խ Օ Ս Ք

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ

ԵՕԹԱՆ ԱՍՈՒՆ ՀԻՆԳԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

Այս տարի, հայ գաղութներէն ներս, կը յիշատակուի 1906ի Ապրիլ 15 թուականը, իբրև բարերար թուական մը հայ ժողովուրդին ամբողջութեան համար, թուականը Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան հիմնարկութեան:

Այս առթիւ, երբ բացինք հին գիրքեր՝ վերակենդանացնելու համար ազգապարծան Միութեան անցնալը, անոնց էջերը վերապրեցուցին դէմքեր, որոնց նկարները կային երբեմն հայ դպրոցներուն մէջ, դէպքեր, որոնց տաղանապը կ'ապրէր ամէն հայ սիրտ, բառեր, որոնք ընտանի էին երբեմն, ինչպէս՝ «Միութիւնը զօրութիւն է», «Յիշեցէք կիլիկիան», «Հայ որբերը փրկեցէք», «Նղբայր ենք մենք», տակաւին ցուցակներ մասնաճիւղերու, որբանոցներու, հիւանդանոցներու, դարմանատուներու, այրիանոցներու, քաղաքներու եւ գիւղերու, որոնց յիշատակութիւնը միայն կակիծով մը կը սեղմէ մեր սրտերը, երկար տարիներ ետք:

Իր հիմնադրութեան օրէն, Հ. Բ. Ը. Միութեան անունը կապուեցաւ «մայր-հայրենիք»ին: Հիմնադիրը՝ Պօղոս Նուպար Փաշան պետական անձնաւորութիւն էր, ամէն բանէ առաջ, այսինքն ժողովուրդի մը պետութիւն ըլլալու, հայրենիք կերտելու եւ ազգութիւն դառնալու խոր հասկացողութիւնը եւ գործնական ճանապարհները գիտցող անձնաւորութիւն մը: Իր հաստատած Միութեան երեք նպատակներուն առաջինը, որ բանածեւումն է հիմնական սկզբունքին, կ'ըսէ (Թերեւս աւելի ճիշդ պիտի ըլլայ կ'ըսեք). «Օձանգլանկիլ հայ ժողովուրդին եւ Մայր-Հայրենիքին մօտուր եւ բարոյական զարգացման»:

Այդ թուականին, երբ կը հաստատուէր մայր-հայրենիքին օժանդակելու սկզբունքը իբրև գլխաւոր նպատակը Միութեան, հայ ժողովուրդը կ'ապրէր պատմական իր հողին վրայ եւ հիմնադիրին գլխաւոր մտահոգութիւնն էր ամբացնել հայ գիւղացին իր գիւղին եւ արտին վրայ, որովհետեւ գիտէր ան թէ պատմական հայրենիքի հողին իրականութիւնը միակ կուլանն է, որուն վրայ ժողովուրդ մը կը բարձրացնէ իր պետական գոյութիւնը: Եգիպտոսի վերականգնումին համար իր կատարած ղեկավար դերի փորձառութիւնէն գիտէր որ ժողովուրդի մը կապը իր հողին հետ ազգութեան զգացումի եւ անոր վերածնունդին նախապայմանն է: Միութեան հիմնական կանոնագրի լառաջին յօդուածները արտայայտութիւնն են այդ սկզբունքին.

«Օգնութիւն եւ պատշաճութիւն ընծայել ամէն հայու, առանց դաւանանքի խտրութեան, հայազգի գիւղացիներուն նպաստել, անոնց հայրաբերով սերմնացու, կենդանի, երկրագործական գործիք եւ մեակելի հողեր»:

«Գլուխեւ մեզ մեակութեան մասին այժմու գործնական գիտելիքն էր Երուսաղէմ, ճեղական արհեստագործութեանց զարգացումին նպաստել, երկրի պայմաններուն համապատասխան ելլանակով աշխատութեան եւ արդիւնաբերութեան նոր միջոցներ ստեղծել»:

Գործնական եւ պարզ երեւոյթով մտահոգութիւնները, դրուած կանոնադրութեան գլուխը, աղբատ գիւղացիին բարեգործութիւն մը ընելէ շատ աւելի խորունկ հասկացողութիւն մը կ'արտայայտեն. հայը ամուր պահել իր հայրերու հողին վրայ, մշակելով արտը սիրտը կապել անոր. արդէնաւորելով հողը՝ իրական տէրը մնալ անոր: Հ. Բ. Ը. Միութիւնը յաջողեցաւ հոն՝ ուր բազմաթիւ «աղբատախնամ»ներ եկան ու անցան, որովհետեւ ազգային քաղաքականութիւն մը ունեցաւ առաջին օրէն, պետական անձնաւորութեան մը, մեծ մտածողի մը հասկացողութեամբ, որ էր զգացական ճառերու եւ

պոռոտախոս բառերու հայրենասիրութենէն բարձրանալ իրապաշտ տնտեսականութեան մը, ստեղծելով նիւթական միջոցներ «օգնելու» համար «հայ ժողովուրդի եւ մար հայրենիքի ճիւղակուս եւ սնտեսական վիճակի բարելաման» :

Այն օրերուն գրուած վկայութիւն մը կ'ըսէ .

«Տարիներէ ի վեր ամէն մտածող եւ զգացող Հայոյ բաղձունքն էր սեսնել ազգային կազմակերպութիւն» մը, փորձառու եւ հեղինակաւոր անձնաւորութիւններէ ղեկավարուած, որուն նպատակն ըլլար հնարաւոր միջոցներով բարելաւել ազգին վիճակը եւ ապահովել անոր գոյութիւնը իր պատմական հայրենիքին մէջ :

Պօղոս Նուպար Փաշայի միտքին մէջ՝ «Հայկական Ընդհանուր Միութիւնը, իրրեւ նամագրային բարեգործական ընկերութիւն, փոքրիկ հանրապետութիւն մըն է» : Իսկ գործունէութիւնը, հասնելու համար նպատակին .

«Հեռեւաբար՝ Հ. Բ. Ը. Միութիւնը, յօգուս հայրենի հողին հաւասարմ մնացած հայ ժողովուրդին, կը հիմնէ վարժարաններ, որբ-սնոյցներ, ընթերցարաններ, արհեստանոցներ, աշխատանքի տուններ, հիւանդանոցներ, գութանատուններ եւ ուրիշ նմանօրինակ ազգային հանրօգուս հաստատութիւններ : Կ'օգնէ հայրենիքի կարօս հայերուն՝ առանց դատանակի եւ այլ խտրութեան : Կը պատշաճօրէն հողագործը : Կը փաշարէ գործաւորը : Կը ստեղծէ կարօս համայնքներուն ի նպատակ աշխատութեան եւ արդիւնաբերութեան նոր միջոցներ ... Միութիւնը կ'աշխատէ հայ օտարախոս ժողովուրդին վիճակը բարւոյնելու, հնարաւոր ընելով ոմնոր կըրակուն զարգացումը եւ սնտեսական բարգաւաճումը» :

Պօղոս Նուպար Փաշայի կոչը պետական ծրագրի մը տարածքով կը ծրագրէ «հողին հաւատարիմ մնացած հայ ժողովուրդին» ստնտեսական եւ կրթական» բարգաւաճումը ապահովել, «առանց դատանակի եւ այլ խտրութեան» հասնելով «կարօս հայրենուն» : Ինք կը նուիրէ առաջին գումարը, ստեղծելու նպատակով իր ծրագրած գործին անհրաժեշտ նիւթական պայմանները :

Իր կոչին կ'արձագանգէ Հայ Եկեղեցին : Խրիմեան Հայրիկ, 1906ի Յուլիս 17ին, Մտածէս Կաթողիկոս Իգմիրեան, 1909ի Նոյեմբերին, Սահակ Կաթողիկոս Սապայան, 1910ի Յունիսին, Եղիշէ Պատրիարք Դուրեան, 1909ի Դեկտեմբերին, հեղինակաւոր իրենց ծայր լսելի կ'ընեն ամբողջ հայութեան, ապահովելու համար Միութեան յաջողութիւնը :

Հայկ. Բարեգործական Ընդհանուր Միութիւնը յաջողեցաւ, որովհետեւ կըրցաւ հաւաքել, իր հիմնադիրին եւ անոր գծած նպատակներուն շուրջ, իր ժամանակին ամենէն հեղինակաւոր անձնաւորութիւնները, ստեղծել մասնաճիւղերու ցանց մը հայ կեանքի ամբողջ տարածքին, բայց մասնաւոր զարգանալ եւ կազմակերպել իր գործունէութիւնը հայ ժողովուրդի կեանքին պահանջներուն համաձայն : Ան եղաւ զգայուն եւ հայ նպատաւորեալ դասակարգի խիղճն ու զգացումը արթուն պահող կազմակերպութիւնը : Քայլ պահեց ան հայ կեանքին հետ եւ նոր կացութիւններուն պատասխանեց նոր ծրագրումներով եւ յաջողութիւններով : Ազգին խիղճը եղաւ ան եւ արթնացուց մեծատուններուն խիղճը՝ օգնութեան հասնելու համար աղէտահար մեր ժողովուրդին :

Հ. Բ. Ը. Միութեան մասին եղած հին հրատարակութիւններու էջերուն վրայ տարածուն դէմքերու՝ Արրամիւմ Փաշա Բարթոլ, Եւզուպ Արթին Փաշա, Երուանդ Պէյ Աղաթօն, Մ. Անդրանիկեան, Տիգրան Խան Քէլէկեան, Միհրան Դարակէօզեան, Բարազէն Եպս. Կիւլէսէրեան եւ տակաւին բազմահարիւր նման դէմքերուն տողանցքին զիմաց նկար մը կը յամենայ եւ իր սխուր նայուածքով կը շարժէ տակաւին մեր սիրտը . հայ որքն է ան : Եւ Բարեգործականը, որ 1906ի Սահմանադրութեան վերահռակումէն ետք, իր ծրագրեր կ'ուզէր ընել ազգաշինութեան արշաւ մը, Կիլիկիան աղէտին եւ Աստախյի «ղէպրիսի հարկադրանքով, եղաւ դէպի ուրբ երկարող մայրական ձեռքը, առաւելարար :

Կիլիկիան ողբերգութեան յաջորդող տարիներուն, մինչեւ մեծ աղէտը ; Հ. Բ. Ը. Միութիւնը, հաւատարիմ իր հիմնադիրի բանածեւած սկզբունքներուն ; վարժարաննե-

րու ցանց մը հաստատեց մեծ մասամբ թրքախօս, քրտախօս եւ արաբախօս գիւղերու մէջ, բայց չընդհատ առաջին իր նպատակէն։

«Ապահովութեան վերահաստատումովը, բնագաւառին մէջ հողագործութիւնը նոր բովանդակութիւնով մտնելու համար անհրաժեշտ է զարգացնել հողագործական հարցերը, որոնք կ'ապահովեն հողագործական տնտեսութեան զարգացումը, որոնք կ'ապահովեն հողագործական տնտեսութեան զարգացումը, որոնք կ'ապահովեն հողագործական տնտեսութեան զարգացումը»։

Պետական անձնակազմի մէջ մտնելու մասին, Միութիւնը կը փորձէր ամրացնել գիւղատնտեսութիւնը հայկական գաւառներէն ներս, տալով անոր ֆինանսական կազմաւորում եւ արհեստակցական կազմակերպութիւն։ Անտարակոյտ որ պիտի իրականանար մեծ երազը, եթէ 1915ի աղէտը չգերեզմանէր զայն այն հողին մէջ իսկ որ կոչուած էր «մայր-հայրենիք»։

Աղէտէն ետք, Հ. Բ. Ը. Միութեան բարեգործ ձեռքը երկարեցաւ դարձեալ դէպի հայ աղէտեալներն ու որբերը։ Երբ կը կարգանք այդ որբուն արծակուած կոչերը, տակաւին կ'արցունքոտին մեր աչքերը. «Միտնի բարձունքէն կ'ուղղեմ ձեզ անդրանիկ եւ յոյժ անկեղծ ողբոյնս, աստուածային մեծ զոհաբերութեան վկայ այդ լեռնէն՝ որ եղաւ նաեւ խորհրդանշանը ամէն յոյսերու։ ... Չեռքերնիդ երկնցուցէք ամէնքդ ալ եւ ձեր սիրտերով շրջանակ մը յորինեցէք սա գոյգ մը բառերուն. Մեր Որբերը»։

1915ի նկարները ցնցոտիներ հագած, խղճուցած ու անօթի որբերու աչքերով կը նային մեզի։ 1919ին հրատարակուած Բօր Մայիտի Ռբանդի վկայական մը՝ գլուխը ծռած եւ աչքերը տարտամ տղու մը պատկերը կը կրէ, հետեւեալ ծանօթութեամբ. «Հայրը եւ մայրը մեռած Ռէս իւլ Անի մէջ»։

Վկայականին տակ հրատարակուած կող մը Նիւ Եորքէն, Տիկին Յ. Յակոբեանի եւ Տիկին Չ. Գարակէտզեանի ստորագրութեամբ, կը խօսի կարծէք այդ որբի հոգեկան ապրումներու մասին, այդ որբուն։

«Անձկանք եւ ակնդէտ կը սպասեն մօտալուծ ծագմանը Ազատութեան արեւին, որուն կենսաւոր ճառագայթներուն օսակ պիտի վերածնի պատմական Հայաստանը իր բովանդակ փառքին մէջ վեհապանձ, եւ գիւցազն Հայ Յեղը իր տեւաններէն պիտի յառնէ եղբայրները եւ ազգս»։

«Այս է մեր ազգային հաւատքը, հարգանքը եւ անմեռ»։

Որբերը, «ցաւատանը մեր ազգին կորիւնները», «անուիրական այն նշխարները, զոր տարագիր մայրեր կտակեցին մեզի իրենց տառապանքի ճամբուն վրայ», հազուադէպ մնացորդներն էին եւ զաւակները գիւղացիին, զոր Նուպար Փաշան ուզած էր ամրացնել հայ հողին վրայ, այժմ կորսուած այն հողին, որուն ազատագրումի երազով կ'այրէր ամէն որբի սիրտ, 1915ին։

Պատմական Հայաստանի հողերուն վրայ զատ հայրենիք մը վերականգնելու երազը անիրականանալի ցնորք մը չէր, այլ մօտիկ իրականութիւն մը, շօշափելի դարձած Ֆրանսական բանակի մուտքովը կիլիկիա։ Կիլիկիոյ ընդհանուր վարիչ գնդապետ Պրէմոն յայտարարած էր. «Որբեր պահելու եւ պատսպարելու ձեռք գաղափարը հիանալի է, Հայկական Դատին ամբողջ ապագան այս որբերէն կախեալ է»։

Բօր Մայիտի որբերուն ուղերձը, 1918ի Նոր Տարուան սեմին, յատկանշական արտայայտութիւնն է պատահութեան թէ կորսուած չէ՝ ամէն բան։ Ուխտի մը չափ նուիրական բառերով անոնք կը յայտարարեն.

«Մենք հպարտութիւնն ունինք այսօր մեր հոգեկան օճակներէն, որով անգամ մըն ալ վերածնանք Ազգին եւ Հայրենիքին համար»։

«Մենք մինչեւ հիմա ջոնուցիմք, ճեղքիլ մեր վրայ հսկող Բարեգործական Միութեան խնամքներուն, բլլալ ցեղին առոյժ գաւակները ...

«Հայրենիքի աւերակներուն վրայ պիտի բարձրանայ մեր կեանքին անվանող կորովը ու մեր ոտին օսակ, լսեցե՛ք, արդե՛ն իսկ, օրոփի՛ւնը քաջապարճ սերունդներու ծառա-ցումին։ ...

«Կեցցե՛ Լ. Բ. Ը. Միութիւնը:

«Եւ կեցցե հայրենիք, որուն կարմիր եւ յարսական դրօշին օակ այսօր կ'ուխտենք մեծնալ իբրեւ Հայկի եւ Վահագնի կորիւններ»:

Ամերիկայէն, Բարզէն Եպս: Կիւլէտէրեանի բերնով Նոյն վտան խօսքերը կը լրտուէին 1919ի Մայիսին. «Եւստիւստիանիսի լաւագոյն ծառայութեան մը գիտակցութեամբ, գօտեզուղուիւնք լուրջ պտրտականութեան մը պատասխանատուութեամբ, եւ յախտելով այս ուշուրջ յաշտոյցնել Լ. Բ. Ը. Միութեան հայրենասիրական ծրագիրներուն գործադրութիւնը Ազատ Հայաստանի վերտօնութեան գործին մէջ»:

«Տառապանքի աշխարհէն», Կիլիկիայէն, աղիողորմ կոչեր կը բարձրանան: «Փրկենք Կիլիկիան»: Մեծ Միութեան ղեկավարներուն կոչերը կը հասնին մինչեւ Հնդկաստան: «Տարաշի եւ շրջակայքին մէջ ներկայիս մօտ 30 հազար հայութիւն կ'ապրի, ջնջին բացառութեամբ բոլորն այ ողորմելի վիճակի մէջ են: ... Ծանօթ է արդէն թէ այս զիւղերը անխառն, զուտ հայկական են, եւ ժողովուրդը զրկուած է կեանքի ամենատարական պայմաններէն. ասոնք մերկ են, անօթի, անպատասպար ...»: Միութիւնը կը հասցնէ իր ծայրը ամէն հայու սիրտին, որ տէր կանգնին «Տէյթուն, Յունուզ, Կապան, Կոկիսոն, Յոնտընազ ...» զիւղերէն վերապարծ հայրերուն: «Այս վերջինին մէջ նախապէս գոյութիւն ունեցող 400 տունէն պատ մը իսկ կանգուն չէ մնացեր»:

Հիմնադրամներ կը գոյանան «Աղէտեայներու», «Որբակապատ», «Որբապաշտպան», «Հանդերձարան», «Վերաշինութեան» եւ Կիլիկիոյ ամէն զիւղ եւ քաղաք, ուր հայեր կան, կը հաստատուին Լ. Բ. Ը. Միութեան մասնաճիւղեր, որբանոցներ, պատասպարաններ ...: Այնթապ, Տէօրթ-Եօլ, Ատանա, Հաճըն, Մերսին որբանոցներ կը հաստատուին, ուր կը բերուին Նոյնիսկ Սուրիա եւ Պաղեստին տարուած հազարաւոր որբեր: Երկիրը վերաշինելու միզ մը, խանդավառ եւ մեղուաշան գործունէութեամբ, ամբողջանուէր Միութեան մեծ առաքելութիւնն է, մըր պատմութեան այն պահուն, երբ Բարեգործականի Նախագահը նախագահն է նաեւ Ազգային Պատուիրակութեան: Խոստումներով լեցուն այն տարին է, երբ իրականացած կը թուի ըլլալ ազատ հայրենիքի երազը: Լ. Բ. Ը. Միութեան պատմութիւնը ունի հետեւեւալ արձանագրութիւնը.

«Գահիրէ, 20 Փետրուար 1920

ԿԵՑՑԷ ԼԱՅԱՍՏԱՆ

Կեդրոնական Վարչ. Ժողովը, իր գործակից գանազան Յանձնախումբերուն հետ կարեւոր խնդիրներու շուրջ խորհրդակցական խառն միտք մը գումարելուն առթիւ, կարգալի վերջ Ազգ. Պատուիրակութեան Վսեմ. Նախագահին աւետարեւ հեռագիրը եւ յօանկայս լսելի վերջ Պատուոյ Անդամ Գեր. Տ. Քոբզով Եպս. Գուլապեանի պահպանիչը, խանդավառ ծափահարութեամբ ողջունեց Միացեալ Հայաստանի կորիք կազմող երեւանի Հայկ. Համրակուսութեան պատեանական հանաչումը, եւ յանուն Լ. Բ. Ը. Միութեան բոլոր Մասնաճիւղերուն եւ սեղաններուն յեազայ հեռագիրը ուղղեց Ամբուրական Հայաստանի Պատուիրակութեան.

«Լ. Բ. Ը. Միութեան կեդր. Ժողովը, իր նիւղերուն հետ գումարուած, ձեր հեռագիրը կարգալի եւ Քոբզով Ս. ի գոհաբանական աղօթք լսելի վերջ, որոշեց ձեզի հաղորդել իր սեղանի խնդակցութիւնը հայկական պետութեան հանաչումին առթիւ, որ բարեզուտակ է միւր ազգային պահանջներուն վերջնական յարանտակից համար»:

Նոյն տարին է, մի քանի ամիսներ ետք, երբ Կիլիկիան վերականգնելու մեծ արջաւին նուիրուած է Բարեգործականը եւ խանդավառութեամբ զօրավիզ կը կանգնի հայկական նորակազմ պետութեան, Կիլիկիոյ մէջ կը սկսին աճազանգի ծայրեր լսուիլ:

«Հանքնի Առաջնորդ Սարգսեան Եպիսկոպոս կը հեռագրէ թէ Շարի հայերն ու յոյները ջարդուած են, Հանքն պատարուած է հազարաւոր բուրեք ...»:

Հայերու պաշտպանութեան անունով եկած Ֆրանսական ոյժերու դաւաճանութեան ժամն է եւ Բէմալական վերածնած բանակը շրջապատած է Հանքը: Սպառնա-

լիքի տակ են Բարեգործականի հաւաքած մնացորդները՝ այրի կիներ, աղջիկներ, որբեր... Երջանակի մէջ առնուած՝ կոչ մը յուսահատորէն կը կրկնէ. Յիւնյեմ կիլիկիան: Սակայն կեդրոնական ժողովի հեռագիրը կ'ըսէ. «Խմբախտաբար, Մարաօի, Հանրնի, Քէյրունի, Այնթապի եւ Եղեսիոյ հետ հաղորդակցութիւնները խզուած են»:

Նոյն տարուան Հոկտեմբեր 16ին, «մեր արիւնտ թեմամից զարկաւ Հանրնը, ուժգրեւապէս, խժովօրէն, կ'աղի տուաւ Բաշաբը, սուրեւ անցուց ժողովուրդը: Ոչ իսկ հաւ մը խնայեցին»:

«Կործանուած մտօրիտու Հանրնի հետ, ոչ եւս է Հանրնոյ Հ. Բ. Ը. Միութեան Որբանոցը՝ իր օրբերով, օճօրէնով եւ պատօճեաներով ...»:

Նախորդ տարուան Սեպտեմբերի յոյսի եւ խանդավառութեան օրերուն փոխադրուած էին «Միութեան որբանոցը եւ հիւանդանոցը» Դամասկոսէն Հանրն, Պետրոս Եպօ. Սարաճեանի եւ Միութեան Քարտուղար Հմայեակ Ուղարկեանի ձեռքով:

Կիլիկիոյ անկումով եւ քայքայումով, որուն «քաղաքակիրթ աշխարհը, անկարեկիր, լուռ հանդիսատեսը եղաւ», վերջ գտաւ հայ զիւղն ու քաղաքը վերականգնելու եւ Կիլիկեան հայութիւնը իր հողին վրայ ամրացնելու մեծ ճիգը, որուն գործնական ծրագրումին եւ գործադրութեան հերոսը եղած էր Հ. Բ. Ը. Միութիւնը: Տարագիրներու եւ նահատակներու մնացորդներն ալ, կին, ծեր եւ որբ, հաւաքուած անապատներէն եւ ապաստան գտած Բարեգործականի թեւերուն տակ, կը բնաջնջուէին, իրենց կարգին:

«Յիշեցէք Հանրնը», «Մուգի Օր», «Հոգեհանգստեան հանդիսաւոր Սգահանդէս» եղան վերջագիրներ կոչերուն, յանուն Հ. Բ. Ը. Միութեան կեդրոնական Վարչութեան: «Յզուեցաւ կապը, վերջին կապը, թրքահայութեան եւ իր պատմական հայրենիքին միջեւ, այն կապը, որուն գաղափարախօսն էր Պօղոս Նուպար Փաշայի հիմնած մեծ Միութիւնը: Վերջնականապէս գաղթական ժողովուրդի մը վիրախնամ եւ կարեկից Սամարացին ըլլալու սահմանուեցաւ այլեւս Միութիւնը:

Սուգ եւ մահ էր ամենուրեք: Բարեգործութիւնը մարդասիրական արարք մը կամ քրիստոնէական վերաբերմունք մը ըլլալէ աւելի՝ ազգային մեծագոյն պարտականութիւնն էր: Համաճարակն ու անօթութիւնը մահուան դաշտի վերածած էին Այրարատեան աշխարհը, ուր ապաստան գտած էին Վանեցի գաղթականները: «Մ'հ, մ'հ՝ անխուսափելի եւ ահաւոր...» կ'ըսէ Մարտիրոս Սարեան, ականատեսի վկայութեամբ: Ահաւոր էր նոյնպէս վիճակը Արարական երկիրներուն մէջ ապաստան գտած գաղթականներուն: Հ. Բ. Ը, Միութիւնը պէտք էր լարեր իր ոյժերը դեղ հասցնելու Հայաստան, հագուստ ապահովելու խիսակի վերածուած գաղթականներուն, քայքայ մանաւանդ՝ ապաստան մը տալու անտէր որբերուն:

Հանգանակութիւններու եւ կոչերու երկար շարք մը կը լինէն 1920-1930 տասնամեակը, ընկղմած նաւու մը ծփացող բեկորները հաւաքելու եւ կիանքեր փրկելու փութկոտութեամբ եւ նախանձախնդրութեամբ: Հանգանակուած գումարները կը տրամադրուին իրենց նպատակին, անմիջապէս:

Սակայն, նոր գիտակցութիւն մը՝ թէ Բարեգործականը մնայուն կազմակերպութեան մը եւ դրամազուլիսի մը պէտք է վերածել, ապահով նիւթական հիմքու վրայ ամրացնելու համար անոր գործունէութիւնը գաղթաշխարհի նոր պայմաններուն մէջ, կը մղէ մեծատուն հիմնադիրը կտակներ ապահովելու գործին:

«Կ. Կիրակոսեան կը գրէ. «Մնայուն հիմնադրամներուն հաստատումն ու յաջորդական յաւելումները կը պարտինք քարեյնջատակ Պօղոս Փաշային, նախ՝ իր անձնական առաճածնունդին հետ, եւ ապա՝ անոր համբաւին եւ բարեկամներուն: Իրմէ վերջ՝ մեծ նախարարութեան են իր քոյրը՝ Տիկին Նոյեմի Գափառաճեան, Տիկին Երանուհի Թագաւոր Փաշա Յակոբեան եւ զաւակը Լեւոն Պէյ ու Տիկին Կատարինէ Լեմսէճեանի՝ դուստրը Միութեան հիմնադիր-անդամ Սագաւ պ Արթին Փաշայի», եւ այլն:

1924ին, Միութեան կեդրոնը կը հեռանայ հայկական հողերէն եւ բազմութիւններէն, հաստատուելու համար Փարիզ: Մեծ նախագահին կարեւորագոյն իրագործումը կ'ըլլայ ապահովել կարապետ եւ Գրիգոր Մելգոնեաններու կտակը:

Սակայն Միութեան ի պատիւ պէտք է աւելցնել թէ գաղթաշխարհի մտահոգութիւնները եւ ցաւերը Միութեան սիրտը չխզեցին Հայաստանէն: Պօզոս Փաշան շարունակեց Հայկական Դատին հետապնդումը, մինչ Երեւանի մէջ կը բարձրանար «Մարի Նուպար Ակնարուժարան»ը եւ, 1927ին, կը բացուէր նոր շրջաւ մը, Միութեան քսանհինգամեակին առիթով հանգանակելու 260,000 տուրք, շինելու համար աւան մը Հայաստանի մէջ, Սարտարապատէն ոչ հեռու: Արագածի ստորոտը: «Նուպարաշէն»ի մեծ երգան էր ան, բարերարին վերջին երգը, դարձեալ ծնած հայրենի հողին վրայ հայ գիւղացին ամբացնելու մտահոգութենէն, որ իրը եղաւ շարունակ, մինչեւ վերջին իր շունչը:

«Նուպար եւ Նուպարաշէն» գիրքը կ'ըսէ. «Ան ցոյց տուաւ նաեւ իր լայնամտութիւնը եւ լուրջ ու խոր հայրենասիրութիւնը այն սիրալիր եւ հաւատարմ վերաբերմունքով ալ, զոր առաջին օրէն հասկէս բերաւ Խորհրդային Հայաստանի հանցեայ, սոսանց ազգունելու հոն թիրոջ ընկերական եւ ճեմեսական ըէժմիւհն, այլ անոր մէջ տեսնելով հայ ժողովուրդին ազգային գոյութեան եւ ինքնուրոյն մտակոյրի մտկոյնովման գրաւակներ: Ու առաջիններէն եղաւ, անձնապէս եւ Հ. Բ. Ը. Միութեան միջոցաւ, օրուսն կառավարութեան իբրեւելու իր աշակցութիւնը, հայրենիքի մտաւոր եւ ներթափանց վերաբերութեան ազգասիրական սխալի գործին մէջ»:

Գործնական նպատակը «Նուպարաշէն»ին՝ նպատակ մը «վերականգնումի հսկայ գործին որուն ջերմեաննորէն լծուած են կառավարութիւնը եւ ժողովուրդը ձեռք ձեռքի տուած»: Եւ տակաւին աւելին եւ աւելի օգտակարը. ներգաղթի դէպի Հայաստան:

«Նուպարտեւերը պատրիարք կառուցանել, որովհետեւ բուսաբուսեան մէջ տուայտոյ արտասահմանի հոծ սպառնալուծութեան մէկ կարեւոր մասը, որ, ընչպէսզէ, վտարանդի եւ անգործ, կը սպառի ամուլ հայրենամբազմութեան մը մէջ, կարելի պիտի ըլլայ հայրենիքի փոխադրել, հոն տեսաւորել եւ ինքնաբաւ դարձնել, ազատելով օտարութեան եւ անստուգութեան ցաւալին անդոններէն, եւ անոր առջեւ բացալով բարձրութեան եւ յաջողութեան յուսալից հեռապատկեր մը»:

Ներգաղթի եւ հայրենաշինութեան ծրագիրը չիրականացաւ: Հ. Բ. Ը. Միութեան գործունէութիւնը կեդրոնացաւ արտասահմանի հայութեան վրայ եւ հետզհետէ հայրենի հողին ծայր տկարացաւ ու լռեց: Միութեան ղեկավարները հայտուեցան այն իրականութեան հետ, որ հայութեան հոծ զանգուածը պիտի հաստատուի գաղթականացանքուն եւ օտարութեան մէջ: Պիտի սպասէ, պիտի յուսայ մինչեւ նոր արեւի մը ծագումը եւ պիտի կազմակերպէ կրթական, մշակութային, կրօնական եւ ազգային իր կեանքը: Գաղթաշխարհի հայութեան հետ, գաղթաշխարհի կազմակերպութիւն մը եղաւ նաեւ Հ. Բ. Ը. Միութիւնը, իրեն նշանաբան ըրած «Հայր, հայրով, Հայուն համար» եւ դրօշակ ըրած մէկ բառ մը՝ ԱՋԱԳՊԱՀՊԱՆՈՒՄ: Հայ Եկեղեցիին եւ հայ դպրոցին հետ, ան «կազմեց անբաժանելի երրորդութիւն մը սփիւռքահայ իրականութեան մէջ»:

Եւրոպան կիզող պատերազմը պատճառ եղաւ Միութեան կեդրոնական վարչութեան Փարիզէն Նիւ Եորք փոխադրութեան: Հոն աւաճեցաւ եւ ծաղկեցաւ անոր կառոյցը, նախ Արշակ Գարակէօզեանի եւ ապա՝ Ալեքս Մանուկեանի ղեկավարութեամբ: Հ. Բ. Ը. Միութիւնը հարուստ հայուն դրամական նուէրը հաւաքող եւ աղքատ հայուն հասցնող կազմակերպութիւնն սկսաւ ըլլալ կտակներու եւ մեծ նուիրատուութիւններու հոսանքները կեդրոնացնող կազմակերպութիւն մը, հսկայական դրամագումարները մատակարարող եւ անոր հասոյթներով կրթական համագաղութային ցանց մը ստեղծող հաստատութիւնը:

1954ին, Միութեան նորընտիր Նախագահը անդամիկ իր ճառին մէջ կ'ըսէ. «Հ. Բ. Ը. Միութեան բարեյեօացանքի Հիմնադրութեան իրենց արաքափանց մեծով բնութեան կառուցելու են այնպիսի գաւառներ իրենց արաքափանց մեծով բնութեան կեդրոն մը ըլլալու էլ մեր ազգասիրական հաստատութեան, մեր բարի կամեցողութիւնները, մեր զոհաբերութիւններն ու մեր կարողը համաձուլել, կուտակուած օյժի վերածել եւ ի սպաս դէն մեր ազգին կենսական կարիքներուն»:

«Այս հիմնական ըմբռնումը Հ. Բ. Ը. Միութեան կողմից ու դերին մասին, անխստաբար պահանջներ են առաջարկվում ի վեր եւ անով առաջնորդուելով գործեր են Միութեան յաջողության մեծանուն նախագահներն ու անոնց վառած Կերտնական Վարչական Ժուրիները, այսինքն՝ բուն նախանայոյց պահպանները հայութեան այս մեծ կազմակերպութեան»:

Անտարակոյս որ Միութեան Վսեմաշուք Նախագահին անծին հմայքը, իմաստուն գործունէութիւնը, գործադիր բացառիկ յատկութիւնները, իշխանական նուիրատուութիւնները եւ ազգային ոգին նոյնացուցին իր անունը Բարեգործականին հետ: «Յուշարար»ի Խմբագիր Անդրանիկ Փուլտեանի բառերով, «Աստիճանական վերելք մը ունեցաւ Հ. Բ. Ը. Միութիւնը, անոր առաքելութեան հանդէպ տարուէ տարի զօրացաւ եւ ամբարացաւ մեր ժողովուրդին հաւատքը: Անոր ներշնչած վաստակութեան շնորհիւ է, որ վեհոգի բարերարներ եւ ազնուական նուիրատուներ ճոխացուցին իր գանձը»:

1979 Սեպտեմբերին գումարուած Ընդհանուր ժողովին եղան երկու յայտարարութիւններ, նախ՝ թէ Միութեան գանձը հասած է բարգաւաճութեան անխախտ աստիճանի մը, որ «1978ին Միութիւնը ազգապահպանման նպատակներու համար տրամադրած է աւելի քան 4,700,000 տոլար»: Երկրորդ՝ յաջողութեան մեծ մասը վերագրելով Նախագահի անձնական ձեռներէցութեան, «Յարգանքի սրտայոյզ ջոյցով մը ժողովը Ա. Մանուկեանի նախագահութեան 25 տարիները հռչակեց Հ. Բ. Ը. Միութեան ՈՍԿԵԴԱՐ»:

Իրաւամբ եւ արդարօրէն «Ոսկեդար» հռչակուած քանակից տարիներու եւ աւելի՛ նախագահութեան ժամանակաշրջանին իրականացած յաջողութիւնները չեն չափուիր մայր գումարի, կտակներու եւ անոնցմէ գոյացած գումարներու պատկառելի մեծութեամբ միայն, այլ Միութեան նախընտրութիւններու եւ իրագործումներու ցուցակով:

Նախընտրութիւններու ցուցակին զուտը կը գտնուի այժմ Հայ Դպրոցը: Բարեգործականը աղքատ ամէն հայ դպրոցի օժանդակող բարեկամն էր ատեն մը: Ան կ'օգնէր որեւէ հայ վարժարանի, որ կարօտը ունէր իր օգնութեան: 1956ին, ան կոչ քրաւ ամբողջ հայութեան եւ յաջողեցաւ հանգանակել անհրաժեշտ գումարները վերանորոգելու խեղճ շէնքերը եւ վտանգուած կառոյցները հայ վարժարաններուն, յատկապէս Միջին Արեւելքի մէջ: Գոյութիւն չունի գրեթէ հայ դպրոց մը, որ վայելած չլլայ Հ. Բ. Ը. Միութեան բարիքը: Այդ բարիքը կը տարածուէր ամէն հայ դպրոցի վրայ, որքան ատեն որ աղքատ էր ան, իր ճշմարիտ շէնքով, թիւ վճարուած ուսուցիչով, բոսիկ աշակերտութեամբ եւ թշուառ ծնողներով: Երբ տնտեսապէս ամբարցան հայ գաղութները եւ ինքնաբաւ դարձան հայ համայնքները, Միութիւնը ծոնարակեց իր սեփական դպրոցներու կազմակերպումին: Ատեն մը, Կիպրոսի Մելգոնեան Հաստատութիւնը միակ կըրթարանն էր Հ. Բ. Ը. Միութեան անունով հպարտացող: Այսօր, դժուար է գտնել մեծ գաղութ մը, ուր դպրոց մը չկրէ ազգապարծան Միութեան կամ անոր Վսեմ. Նախագահին փառաւոր անունը:

Իր նախընտրութիւններու ցուցակին վրայ, երկրորդ տեղը կը գրաւէ կրթաթոշակը: Ատեն մը, Փարիզի «Մարի Նուպար» Ուսանողներու Տունը եւ Պրիւքսէյի «Նուպարեան Ուսանողներու հիմնադրամը կային իբրեւ գլխաւոր նպաստը Բարեգործականին համալսարանական հայ ուսանողին տրուած: Երեսուն տարիներէ ի վեր ամէն տարի կը բարձրանայ թիւը հայ երիտասարդ եւ երիտասարդուհիներուն, որոնք համալսարանական իրենց ուսումը կը շարունակեն շնորհիւ Բարեգործականի նպաստին:

Հայ արուեստը գուրգուրանքին առարկան է նոյնպէս մեծ Միութեան: Աւելորդ պիտի ըլլար երկարօրէն շարել այստեղ ցուցակները բազմապիսի գործունէութիւններուն որոնցմով բջջալիք կը հանդիսանայ ան մշակութի գանազան բնագաւառներու վրայ տարածուող հայ կեանքին: Եօթնասունհինգամակի առթիւ գրուած այս տողերուն մէջ բաւ ըլլայ արձանագրել Հ. Բ. Ը. Միութեան անիտխարիներ ի նպաստը հայ կրթութեան, անոր ամէն մակարդակներուն վրայ, իբրեւ մեր օրերու գլխաւոր գործունէութեան,

թիւնը Միութեան մը, որուն կոչումը եղած էր նպաստահաւաք եւ նպաստաբաշխ կազմակերպութեան մը առաքելութիւնը:

Հայոց Հայրապետը գեղեցկօրէն կը բնութագրէ այդ գործունէութիւնը, Նորին Վսեմութիւն Տիր Ալեքս Մանուկեանի նախագահութեան քանակական արժեքները առթիւ. «Հայ սփիւռքի ազգայնագրաման այդ հերոսական առաքելութեան ճամբուն վրայ, քան ինչ սարհներ առաջ նախախնամութիւնը նոր ու պայծառ ջան մը վառեց, ընտրութեամբ Ձեր անձին, իբրեւ նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան: Անցնող այս քան եւ ինչպէս արհեստը եղան արհեստ յարասեւ յարուած ու շինարար գործունէութեան, Ձեր իմաստուն եւ սեղծարար ղեկավարութեան ներքին: Դուք նոր փառով պսակեցիք մեծ Միութիւնը Հայոց բարեգործութեան եւ նոր միաբարութիւն բերիք ամբողջ մեր ազգին: Մանաւանդ վերջին տասնամակներու ընթացքին է որ Հ. Բ. Ը. Միութիւնը Ձեր առասարաւ ձեռնով հասաւ մեր Եկեղեցւոյ եւ ժողովուրդի՝ կրօնական, կրթական, մշակութային եւ ներքին բազում կարիքներուն, ի խնդիր արտերկրի հայութեան ազգային ինքնութեան ու արժանապատուութեան պահպանման:

«Եւ օտարական քան անկէն իրօնործեցիք Դուք եւ կը տարունակէք իրագործել նաեւ Ձեր սեփական միջոցներով, նոյն տեսիլներով ոգեւնչուած: Ու իբրեւ հարազատ հայ բրտնոցեայ, երբեք չմտածաք սասարել նաեւ Սուրբ Էջմիածնի պայծառութեան եւ շինութեան»:

Գաւորը դարէ աւելի՛ երկարող իր գործունէութեամբ, իր իշխանական առատաձեռնութեամբ, հայ կեանքի սփիւռքահայ իրականութեան խոր հասկացողութեամբ եւ մեծ սիրտով, Հ. Բ. Ը. Միութեան Ոսկեղարը կերտող Ալեքս Մանուկեանը արժանաւորապէս յայտարարուեցաւ «Յիշատակ նախագահ»:

Սրտովին կը բաղձնաք որ հայութիւնը պատասխանէ ցկեանս նախագահ Վսեմ Տիր Ալեքս Մանուկեանի կոչին եւ հետեւելով անոր օրինակին՝ գոյացնէ ինչպէս միլիոն տղարի նոր գունարը, եօթանասունհինգամակի առթիւ: Ոչ մէկ ատեն, գաղթական հայու պատմութեան վերջին տասնամակներուն, գործատէր եւ արհեստարար հայերը չեն եղած այնքան յաջող իրենց գործերուն մէջ, որքան այսօր: Հասած է ժամանակը որ հարստացնեն նաեւ իրենց սիրտը եւ անդրադառնան թէ՛ օտարութեան մէջ դիգուած հարստութիւնները մերը չեն, այլ սահմանուած են իւրը ըլլալու օտարի կանթիղին: Երանի՛՛ գիտնալին հետեւիլ Նուպար Փաշաներու, Մեղունեաններու եւ Մանուկեաններու հետքերուն եւ ընէին Հ. Բ. Ը. Միութիւնը տնտեսական նախարարութիւնը Հայ Գաղթաշխարհին, մեր բոլոր նիւթական պէտքերուն հասնելու չափ զօրաւոր եւ ազգայնապալանումի նուիրական առաքելութիւնը յաջողութեամբ տանելու չափ հարուստ:

Կը հաւատանք որ մեր հայրերու, Աստուածարեայ հայրապետներու եւ հաւատաւոր պատրիարքներու օրհնութիւնը, զոր անվերապահօրէն տածած են Հ. Բ. Ը. Միութեան վրայ, իր հիմնադրութեան օրէն մինչեւ այսօր, յարուցած է մեր ժողովուրդէն առաջնորդող դէմքեր եւ ազգային ղեկավարներ, որոնք իրենց փառքի պսակը նկատած են բարեարտութիւնը եւ առատօրէն նուիրած իրենց ժամանակն ու հարստութիւնը մեր ժողովուրդի ծառայութեան:

Եկեղեցին տուն է Աստուծոյ: Հ. Բ. Ը. Միութիւնը «ձեռքն է նախախնամական», որ բարեգործութեան իր կազմակերպուած ճիգով, կ'երկարի նախ դէպի ամէն հայ, որ զգացումը ունի իր պարտականութեան իր ազգին հանդէպ, մղելու համար զայն դէպի բարեգործութիւն: Իր ներշնչած վստահութեամբ եւ իր մեծ քարերարներու օրինակին հմայքով, տունն է ան ներշնչումի մը. թէ՛ աղօթքի չափ հաճելի է Աստուծոյ աչքին՝ բարի գործը:

Միութեան մեծ կապ մըն է ան աշխարհացրիւ տարածուած կղզիացումներուն միջեւ, որ հայ համայնքներն են, աշխարհի չորս ծագերուն, իրարմէ հեռու, իրարու անձառիկ, իրարու նկատմամբ՝ օտար: Իր նախաձեռնած մեծ հանգանակութիւններով ան գիտակցութեան կը հրաւիրէ ամէն հայ, ուր որ ապրի, թէ՛ հայու իր պարտականութիւնն է օգնել իր ազգակիցին, երբ պատուհասի մը կամ աղէտի մը զոհն է:

Հայ կեանքին մէջ, քրիստոնէական ոգիի գեղեցիկ արտայայտութիւնն է ան, որով Աւետարանի բերած սիրոյ օրէնքը իրականութեան կը կոչուի առօրեայէն ներս, գործնական իմաստութիւնը շաղախելով բարի գործի ոգեկանութեան հետ:

Սփիւռքի հայ կեանքին մէջ, հայրենի կորստած հողերու կարօտին, Հ. Բ. Ը. Միութիւնը կը բերէ մխիթարութիւնը հայ կրթութեան՝ իր վարժարաններէն ներս, հայ միտքի զարգացման՝ համալսարանական կրթաթոշակներով, հայ արուեստի ծաղկումին՝ իր հովանաւորութիւններով եւ հայ հաւատքին՝ իր օժանդակութեամբը Հայ եկեղեցիին: Արտասահմանի մէջ՝ Հայ եկեղեցին միակ ենթահողն է, կտակուած մեզի մեր հայրերէն, ուր կը հաղորդուի հայը իր աւանդական, հարազատ ինքնութեան հետ; Գուրգուրանքը, զոր Նուպար Փաշան կը տածէր հայ հողին նկատմամբ, երբ հայ զիւղացին կը մշակէր զայն տակաւին, նշոյնութեամբ կը տարածուի այժմ Հ. Բ. Ը. Միութեան Նախագահին եւ անոր գործակիցներուն կողմէ՝ ղէպի հայուն ազօթքի տունը:

Հայ երուսաղէմը, երախտաւորեալը ազգապարծան Միութեան եւ անոր Վսեմաշուք Նախագահին, կը միացնէ օրնութեան իր ծայրը հայ եկեղեցիներէն բարձրացող աղօթքին, որպէսզի ծաղկի եւ առաւել զօրանայ Հ. Բ. Ը. Միութիւնը: Ամին. Տ. եղիշէ Ս. Պատրիարքին բառերով կ'ըսենք.

«Թող հազար օպրի Հայկական Բարեկործական Ընդհանուր Միութիւնը, որպէսզի որքան ասեմ որ կարիք ունեցողներ զեռուին, վայելեն իւր սեռն ու խնամքը, բլլան յաւիտեական օրհնեցու իւր անուցին եւ Միութիւնը միշտ կանգուն պահողներու կեանքին»:

Շ.

Ստորև կ'ընենք մէջբերումներ քանի մը կոնդակներէ, տրուած Հայց. Ե լեղեցույ Նուիրապետական Աթոռներու Գահակայներէն, ուր անոնք հեղինակաւոր իրենց խօսքով դրուատիքը ըրած են ազգապարծան Հ. Բ. Ը. Միութեան:

Ա) Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Մկրտիչ Ա.ի (Խըրմեան Հայրիկ) 17 Յուլիս 1906 թուակիր կոնդակէն.

Անցն չարաբաստիկ, որք անցին ընդ սիրելի զաւակունս Մեր ի սեղի սեղի Կովկասու յերեսաց դժխեմ բախտի է ընդհանուր պատուհաս համայնից մերազնէից, զի էին՝ որք անկան եւ յօռսեցան ի թեմամեաց, եւ էին՝ որք կողոպտեցան եւ հասին առ դրունս աղբատութեան եւ էին՝ որք լեցան եւ ասանդական եղին ի բնակավայրաց:

Ռոպէս Հայրապետ լուրքեան ազգիս եւ հովիւ բանտոր փոխու հօտիս, յաղօքս կայի առ Աստուած բաւ համարել զսանջանս ժողովրդեան իմ եւ հայցելի զարդարութիւն Տեառն եւ ի նմին ժամու ուրախ յինէի եւ մխիթարեալ ի սիրս, յորժամ հեռաւոր զաւակունք մեր ի նոյն վիշտ հարազատից եղբարց իւրոց համակեալ՝ ձեռն օգնութեան կարկառեմ առ վսանգեալս, որքս եւ այրիս: